

բած են իրենց գիտակցութեան մաքուր թափով: Կը սիրեն Եկեղեցին իբրև մեծագոյն խարխիւր Ազգային գոյութեան և առանցքը իրենց կեանքին:»

Իբրև բուրրովին նորութիւն, Հնդկաստանէն տարաւ Հայ Եկեղեցւոյ մէջ առաքելութեան գործն ստեղծելու գաղափարը: Ամէն օր հրացած ու զմայլած էր ուրիշ Եկեղեցիներու հակայական գործունէութեան վրայ այդ ուղղութեամբ, և անհրաժեշտ կը նկատէր նմանօրինակ կազմակերպութիւն մը մեր Եկեղեցիին համար ոչ միայն իբրև պարտականութիւն մը, այլ եւ իբրև Հայ Եկեղեցւոյ վերակենդանութեան լաւագոյն միջոցներէն մին: Այդ գաղափարը երուսաղէմի Պատրիարքութեան շրջանին վերածուեցաւ «Ներքին Առաքելութիւն» ձևին և Ֆիաց մին այն գեղեցիկ յոյսերէն զորս իր կեանքը կը խոստանար Երուսաղէմի Միաբանութեան: Հնդկաստանի նուիրակութիւնը բերաւ իրեն Եւրոպայի Լիւզօր Պատուիրակութիւնը, որ ուրիշ պատուաւոր էջ մը կը բանայ իր բեղուն կեանքին մէջ:

Երբ Փետրուար 10ին շիջաւ այդ կեանքը: Մինչէն ցրուած գուժկան հեռագիրներուն ի պատասխան լսուեցաւ նաև տխուր ձայնը Զուղայեցոց սփիւռքին, Զայնտէրուտի ափերէն մինչև ափերը Գանգէսի և հեռաւոր կղզիները Մալայեան: «Տխուր ենք... և մեր տխրութիւնը ևս առաւել...»: Եւս առաւել, այո՛, որովհետև անզուգական տրպարը եղաւ նուիրումի, շխտատարութեան և զոհարերութեան և անվիճելիօրէն կը գրաւէր բարձրագոյն դիրքը անոնց շարքին մէջ, որոնք անկեղծօրէն և օգտակարապէս ծառայեցին իրենց ժողովուրդին, խոսքով և գրիչով: Տրպարը իրենց կոչումին հաւատարիմ այն հայ եկեղեցականներուն՝ որոնք խանդավառ սիրով անխոնջ ջատագովը հանդիսացան Հայ Եկեղեցիին և միշտ կենդանի ու պայծառ պահեցին անոր հոգին: Այս բոլորը և դեռ և՛ս առաւել կը կեղեցին Զուղայեցոց սիրտերը արցունքաներով ցօղելու ոչ միայն իր այրած սիրտն ու հոգին, այլ և իր գերեզմանը սրբալայր, որ միշտ կանաչ մնայ անոր յիշատակը և խնկելի խտէալը:

ՁՈՒՂԱՅԵԾԻ

«ԵՒ ԷՐ ԱՆԴ ԳԵՐԵԶՄԱՆ ՆՈՐ»

(Ա.Ա.Բ. Տ. Քոբզով Պատրարի Հոգաբարձի անունը)

Առտուան դէմ հրնչող զանգին,  
 Զայնը խրոտկեց իմ հոգին,  
 Ներկայութեանդ անուրջէն,  
 Բամուռեցայ տրխրագին:  
 Հոգիդ սակայն կը կանչէ զիս,  
 Սիրով զեղուն իր ծայնով,  
 Շարունակել երագին,  
 Թողած հետքը անվրդով,  
 Գերեզմանիդ առնի՞թեր.

Ուր խորհուրդներ եւ խոհեր,  
 Ու Պատգամներ

Կը սպասեն մեզ:

Այն սեւ օրէն մինչևեւ այսօր,  
 Ո՛վ կուգայ որ,  
 Իբր ուխտաւոր,  
 Գերեզմանիդ Սրգաւոր:  
 Ուր ծաղիկներ դեռ իրենց  
 Զուարթ ժրպիտ կը սփռեն,  
 Անմահութեան այս մըթին,  
 Սանդղամատին առաջին,  
 Հողածածկեալ թարմ թումբին,  
 Երբ յիշատակըդ դեռ նոր,  
 Կը խօսի մեզ նորանոր,  
 Իր պատգամներն ամէն օր:  
 Քայլերս սակայն կ'ուղղուին,  
 Դէպի այն նոր, դէպի այն հին,  
 Ուխտատեղին . . . . .

Զեմ կրցած դեռ հաշտուելի,  
 Թէ ընդ հողովն այն խոնաւ,  
 Կը դադրի կեանք մը խօսող:  
 . . . . .  
 Ու հիմայ դուն եւ ես մինակ,  
 Սրբալայրին կամարին տակ,  
 Կեցած անշարժ . . . . .  
 Հոգւոյս խրոտկը Երագին,  
 Պատմեցի քեզ լալագին . . . . .

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎԱՐԿԱՊԵՏ